

տեղ եւ ընդունել: Առ այս յեղափոխ կը մտաւ կարարե մեզի Ատողի, նշանակելով Նոյն գեղ. քին ափն ու օրը: Զամբան (Բ. 284) 571 թուին մարտ 8(1)ին կը գնէ պատահարը, հախառակ Ատողիի բացայայտ կերպով Արեգ ամիւը փետրուարի Տետ զուգափոխուն: Արեգն (ԱՍ-րարտը, 406) Սուրենի պանծման թիտակնը կը հաւասարեցրնէ 572 թուին փետր. 3ին: Թե՛ մին եւ թե՛ միւսը կը սխալին<sup>1</sup>: Ըստ տոմարական ուղեղ հաշուի 573 տարւոյ փետրուար 23(ր) կր համապատասխանէ Արեգ ամսոյ 22ին, որ իրօք ալ կ'իյնայ երեքշաբթի օր մը: Զամբանի անձրոտ թիւեր բացօրոշ է: Իսկ Արեգն տարեթուին մէջ ճիշդ է, բայց ամսաթիւը եւ օրը սխալ հաշուած է. վաճառ զի 572 տարուց փետր. 3ը կը համապատասխանէ ոչ թե Արեգի 22ին օրը 2ին եւ կ'իյնայ ոչ թե երեքշաբթի այլ շաբթշաբթի:

Հ. Կ. ԱՆՏՐԱՆՈՒՄ



Ս Ս Յ Ե Ն Ա Ք Ր Ա Վ Ա Ն

Ռ Ե Ն Ի Ն Ի Ը Կ ՈՒ Կ Ե Ղ Ը - Ս Ե Ի Ե Ս

Ո .

Փաստասի Ա. Փաստմովեան հասակուտունքը Ամանունի մէջ:

(Հարուստ-իտի)

Ձ. Պատմական գրգռկցութիւն:

Միշտ հաւատարիմ մնալով մեր սկզբունքին՝ հոս ալ խօսիչ պիտի տանք առ նշի համեմատական օրինակներու: Կը սկսինք Բագրատունեաց եւ Մամիկոնեանց մասին պատմածներն:

Ամանուն

Փաստաս

Եւ յուզարկ գնա թ Մրծանայ ըզք արեւ մեաս գարու. մեծաւ եւ թանառուն հազարայց սրտ աւրեաց, եւ մեծամեծ իշխանաց նախարարաց հազարաց բիւրաւ օրաց, որո՞մ ոչ որ կարեք զգե՞մ ունել պատերազմաւ: Մմա ընդ տաւը երաներ իացարանն Փառազեան յորպ, ոցն Արամենեկայ նախարար ընք:

<sup>1</sup> Դո՛ք սխալը գործած են այս պատմագիրներն: Կեղայ խոսող բոլոր մասնագիրները:

հանգե՛րձ զարու: Մատու ճանէ նմա գրատարք ստի եւ արծաթի եւ զարգառի գնա թ սօրք եւ ի վաճապահէ զմա թ թագ խոյրոնի, եւ նստուցած գնա թ վերայ անիրապատ անուսական գահայրն եւ ուր նմա գրուտը իր թ վաճաթիւն: Ձառ արար Սրբակարայ ասպետ Հայրատուն երկրին, որ էր իշխան եւ հրամանատարանայ ի սգու որու թեան հրամանաց գրուեւ եւ հայր արարի եւ երգայր, էջ 91:

Նմա էլ տար սպարապետն Մանուկ գրուտը իր վարգանդո խոս կիւ Արուշակունի մանկան Արշակունեք եւ փեայ իւր աներ գնա: Աններ հարստն եւ կըզօք նորին վաղարշակայ եւ տար նմա գրուտը Սպարտուն թագաւորունայ ի Սպարտուն (ըստ Կր. խաւի լեռնացի) թագաւորայց լիալ էին թ մով ազգն ի սգուտրութիւն Արշակունեայ, էջ 91:

Այս երկու հատուածները Գր. խաւի լեռնաց ալ յառաջ բերած է իւր ռուտ մնասիրութեան մէջ (՝ Аринский Посев՝ էջ 92—93): Դպտակը թ հարկէ այն եւ, ինչ որ էր լեզուական համեմատութեանց մէջ, պայտին՝ ցուցնել թե՛ Ամանունը Փաստունէն օգտուած է նաեւ պատմականօրէն, առնչով անկից շատ մը պատմական յետագայ իրողութիւններ իրեն ատարձ իւր կայմելիք Հայոց նախնական պատմութեան: Սակայն ինչ որ ՄԻԵ. զննարարուն լեզուական համեմատութեաններու նկատմամբ ըսինք, նոյնը հոս ալ կ'արժէ: Բայց որովհետեւ Գր. խալաթեանց Ամանունի այս հետաքրքրական հատուածնէ լեզունակն մտաց մէջ՝ որոշ ժամանակի մը (չ—ը Գար.) ազդեցութեան տակ յառաջ եկան՝ Բագրատունեաց ցեղին մագուստի նուիրագործելու եւ բարձրացնելու ձգտումներ՝ գտած կը կարծեւ, եւ գլխաւորաբար այս կարծեաց վրայ յեցած Ամանունի գրութեան ժամանակը որոշելու փորձեր կ'ընէ, լուութեամբ անցնիլ կարելի չէ:

Իրը՝ ՄԻԵ. ռուտը ապտեմն Ամանունի հանդէպ բունած սկզբնակետնէ դատելով, շատ բնական է այս հետեւութիւնը, եւ նոյն իսկ կրնայ ըլլալ, որ Բագրատունեաց ձայնն ուղարկի յառաջ բերուել խնագրին միջնորդան ըլլալ, մանաւանդ որ իմացութիւնն ալ կատարուած է ճիշտ այն առիւթները, երբ Բագրատունեաները Հայ նախարարաց մէջ ամենամեծ հեղինակութիւնը կը վայելէին: Բագրատունեաները Հայկոյ հետ միացընող հատուածն՝ ալ

« Մա (Փառնուայ) մնալ գրագամ՝ եւ զնայարատ, եւ Բագրատուն մնալ զի ի թատ, եւ ի ի թատ մնալ զնպատ, եւ որդիքն Բայարատայ ժամանկիցն գտանակոյ ի ի ի նա ի ի ի նայ ի կոյմնաւ արեւմտիք, պսիկն եւ Անդեկ տուն, վաճառ զի կոյմնաւ Բագրատուն եւ Անդեկ, զոր թ ժամանակն յայնմի ապ թագարտաց աստուած կոչելին, էջ 61»

այնչափ վաւերական չըրեւար: Թէ ինչուև կասկածելի է, եւ թէ նախորդ եւ յաջորդ հաստատներուն հետ կապակցութիւնը այնչափ զգալի չէ: Թերեւս խմբագիրը նոյն գաղափարին մոլուած ըլլալ Անանուի վերոյիշեալ հաստատներն « Բազարատն Փառազեան յորհրդէն Արամանեկայո խօսքեն, որ ընդհանոր իմաստով ալ կընայ առնուիլ: Իսկ թէ Բազարատները վարդա հայ նախարարաց կարգին մէջ շատ մեծ եւ նոյն իսկ Մեծ. Ուսուցչապետեն Փաւստոսի գիտցանքը հոշակուած՝ Մամիկոնեաններին աւելի մեծ գիրք ունենի, կը վկայէ նոյն ինքն Փաւստոս իր վերոյիշեալ հաստատներն մէջ, կը վկայէ նաեւ Ազատեանգեղոս (Հմմտ. էջ 414, 480) ըստ նոր հրատարակութեան, սփառակայ, կամ « Թաքադիր, եւ « ապակե, պատուանուններն միայն՝ շատ բան կը յայտնեն արգեն: Ինչդոյս համար քիչ նշանակութիւն չունի նաեւ այն իրողութիւնն, որ 483ին ապստամբութեան առնել հայ նախարարները փոխանակ զհասն Մամիկոնեան, որ ապստամբութեան զուրկ էր, ընտրելու: Ահա՛ ինչ Բազարատներն կընտրեն, մարզպան Հայաստանի:

Ուրեմն եթէ Անանուի մէջ Բազարատները բարձրացրենք մագում մը կայ, այն առնելով թախտիւն չունի մեր հաստատներն հետ, որուն Բազարատներն մասին աւանդութիւնը իր ամեն մասերովը համապատասխան է Փաւստոսի՝ եւ միայն Փաւստոսի պատմաններուն, սարբերութիւն մը կայ ի հարկէ, բայց այս սարբերութիւնը այնչափ է, որչափ կարելի է մտածել մինչնոյն հեղինակին հոգմանէ ընդարձակագոյնս պատմուածին եւ յետոյ առթիւ մը նոյնին հաստատ սիշուածին միջեւ: Մեծ. Ուսուցչապետը թերեւս իրաւունք ունենայ ըսելու թէ Անանուի մէջ 378/9 տեղի ունեցած վարդաբնակ Բազարատներն իշխանին գտնելու հետ առնուածութիւնն առաջին արշակունի թագաւորին ժամանակը փոխադրուած է. բայց այս փոխադրութիւնը կատարուած է ինչնին իսկ Փաւստոսէն կամ՝ օգտելով թեման աւանդութեան մը եւ կամ Արշակունեաց Հարստութեան սկիզբն ու վախճանը, որ ըստ Փաւստոսի արգեն մերձեցած էր, այսպիսի սրտաշարժ եղելութեամբ մը իրարու հետ կապելու համար:

Անանուի Մամիկոնեաց հաստատը շատ ընդարձակ ըլլալուն՝ յարաջ շեղք բերելու ընթացքոց գործքիս վերջը հրատարակուելիք գասական հաստատողներու կարգին մէջ՝ զպէս եւս տեսնելու առթիւ պիտի ունենայ: Ամբողջին բո-

վանդութիւնը համառօտիւ այս է. Պատմագիրը իր թէ խօսակցութիւն մը ունեցած է « առարջայն խոսքով, ճինաստունեն եկած դեպատներուն հետ՝ որոնք « Ասեն գուսակը եւ ի մերում աշխարհին յորգս իրեանց՝ « ԴՊամիկոն եւ զիտանկն արք երկուս լեալ քաջ եւ գիտաւոր եղարս հարադատս, եւն իսցով հաստատած են եղեր Հայոց մէջ ստարածուած աւանդութիւնը. որուն համեմատ երկու եղարտերուս հայրը լիտնամ, որ չէինսց թագաւորութեան երկրորդ աթոռը ուներ, մեռնելէն վերջը, մայրը կամուսնանայ ճինաց թագաւորին հետ, ուսկից չէներաւոր անուամբ տղայ մը կը ծնանի, որ եւ կ'ըլլայ յետոյ ժառանգ թագաւորութեան: Ասոր վրայ երկու եղբայրները կ'ապստամբին, բայց շարաշար յարմուկելով՝ կը փախչին Պարսիկաց Արտաշատէն: Թագաւորին ջով, որ չէինսց թագաւորին հետ պատերազմի չընունելու համար՝ զանոնք իրենց ընտանեաց Հայաստան կը խաւրի:

Արդ այս զարմանալի աւանդութեան խփակեմ մանրանկարն է Փաւստոսի Մամիկոնեանց ծագման նկատմամբ պատմածը: « . . . Նա միջ շեմի իսկ լեալ մեր ծառայք, այլ ընկելք մեր եւ ի վերոյ քան զմեզ, զի նախնիքն մեր լեալ էին թագաւորը աշխարհին ճինաց. եւ վասն եղբայր իրեանց գրգռութեան, զի արին մեծ անկեալ է ի վերայ, վասն այնորիկ եմք գնացեալք եւ վասն հանգստի գտանելոյ եկեալ դադարեալ եմք, » 208 (Հմմտ նաեւ էջ 167 եւ նոյնպէս 213 քիչ մը վար): Չեր ծառաները չենք, վասն զի չէինսց թագաւորական ցեղէն ենք. բայց գահակալութեան կոխ ծագելով, եւ վասն եղբայր իրեանց գրգռութեան, որ եւ եղած է ուղղակի մեր նախահայրը (Մամիկոն եւ Կոնակ) յանցանքով. « զի արին մեծ անկեալ է ի վերայ, » պարտուած են փախած են անկից մեր նախնիք, « վասն այնորիկ եմք գնացեալք, » եւ գահը բարձրացող եղոր ձեռքը այլ եւս չիմալու համար հոս եկած բնական ենք, « եւ վասն հանգստի գտանելոյ եկեալ դադարեալ եմք: » Երկուքին համաձայնութեան ինչ աստիճանի ըլլալուն վրայ կատարեալ գաղափար մը կազմելու համար, լսելու ենք նաեւ խորհմանցոյ Մամիկոնեանց վրայ աւանդածը: Խորհմանցոյ

1 4. Դ. Արթուր, որ չենք գիտեր, ինչ պատմաններու վրայ յիշած զԱնանուի վերջինս գերթոցի կ'ընենայ, այս խօսակցութեան մեծ կարեւորութիւն կու տայ (տես շարք. Ամ. 1911 էջ 528): Գիշտեմ պատգամս: որնորուն բերանը գրուած խօսքերն յայտնի կը տեսնուի որ աւանդութեան հեղինակութիւն մը ստալու համար՝ հարուած է:

Համաձայն Մամիկոնեաները Հայաստան եկած են ոչ թէ Պարթևաց Արտաւան թագաւորին, այլ "Արտաշէի որդւոյ Սասանայ" ժամանակ. իսկ Ճննարկութիւնը, որ Արարի անուն մըն ալ ստացած է, Մամիկոնեանց Տես եղբայրակցութիւն չունի բնաւ: Մամիկոնեանց նախահայրն ալ մէկ հոգի է Մամիկոն (== Մամ եւ Կոն) անուամբ, որ Բողոքի ըստած մէկուն Տես Ճննարկութիւն որպէսիրորի էր: Օր մը Բողոքս թագաւորին առջեւ Մամիկոնի վրայ շարափասութիւն կ'ընէ, Մամիկոն ալ թագաւորին ձեռքէն ազատելու համար կը փախչի Արտաշէր թագաւորին քով, որ սակայն մեռնելով՝ իւր որդին Հայուհի զՄամ գունէ Հայաստան կը խաւրէ:

Մամիկոն անուն վրայ շատ խոսուած է. իշխան Մ. Թումանեան զայն յտառը կը բերէ Չինաստանի Ճէն Հարաւուրթեան թագաւորներուն առանձնայատուկ ԽՈՒՆԴՈՒՄՍՆ կամ ՄՍՆՎՈՒՆ անունէն (Հանգ. Ամս. 1911, էջ 519). Անահիտի 1908 տարւոյ 1—4. Թիւերուն մէջ անունն նկատուեցաւ թաթարական անուն մը, եւ իբրց կիրակոս Գանձակեցւոյն պատմութիւն համեմատ Մոնղոլներու մէկ խանը Մամիկոն կ'անուանէր. կան գրեւ ուրիշ կարծիքներ ալ (Հմմտ. Բազմ. 1906, 390), բայց այսօր այլ եւս չի կրնար տարգմատուիլ թէ "Մամիկոնեան" ի "Մամ" ու "Կոն" անուններէ Անանուեան ստուգաբանութիւնը՝ խորենացին անհաւանական գտած եւ երկուքը իրարու հետ դարձեալ միացնելով իւր սովորական ճարտարութեամբ օտարահնչուն "Մամիկոն" ի վերածած է՝ Հետեւաւոր խորենացւոյ Մամ: Գունը պատմական հիմ չունի բնաւ. ստոյգ է "Մամ" եւ "Կոն" ստուգաբանութիւնը շատ սղայական կ'երեւայ, բայց այն եւս ստոյգ է, որ Մամիկոնեանց ծագման բուն աւանգութիւնը՝ Հայաստան գաղղնող մէկէ աւելի Նախահայրներ կ'ընդունի եւ նոյն իսկ "Մամ", ու "Կոն" անուններուն հետքերն կը նշմարուին պատմութեան մէջ. "Մամ", Աբրեւիտի, իսկ "Կոն", Փաւստոսի մէջ. երկուքն ալ իրբեւ անուն Մամիկոնեան իշխաններու: Փաւստոսի թէ Վենետիկի եւ թէ Պետերբուրգի հրատարակիչները չեն համարձակած Մանուէլ Մամիկոնեանին եղբոր կոմս. անունը "Կոն, ի փոխելու, շատ շնորհակալ ենք, որ գէթ ըսած են թէ Չեազգիրներու" յամենայն պիտեակն, չորսին մէկը եւ այն՝ առաջինը միշտ կ'ունէ է: Մենք ալ երկու Չեազգիրներու

հետ համեմատեցինք ու գտաւք նոյնպէս Անանուի Մամիկոնեանց հատուածին "յայտանէ այն եւ սպարպետ", բացատրուելուն ալ, որ բառական թարգմանութեամբ կը նշանակէ՝ "անկից կամ այս ցեղէն եւ սպարպետը, քիչ նշանակութիւն չունի, է—թ գարեբու մատենագիր մը այսպէս գրած ժամանակ կ'ենթագրէ որ նոյն ատենները սպարպետութիւն կար եւ Մամիկոնեանց ձեռքն էր, մինչդեռ պատմութիւնը մեզի կը սորվեցնէ, որ Ջ. գարեն ի վեր Մամիկոնեանները այսպիսի պաշտօնէ մը զրկուած էին: Ասոր վրայ աւելցնելու է նաեւ այն կէտն, որ Անանուը իւր՝ Խոսրով թագաւորի մը ժամանակ արքեպիսկոպոստի ըրած անուղղակի յայտարարութիւնը կատարելապէս կը ճշմու. ձայնի փաւստոսի ժամանակին, որ իւր պատմութիւնը կ'աւարտէ Հայոց Խոսրով Գ. Թագաւորին ժամանակները՝:

Պատմականորէն զուգակից են նոյնպէս հետեւեալ հատուածները:

|   |  |
|---|--|
| <p>Անանուն</p> <p>"Եւ հրամայէ Համբրամ" անունը զիջ նորս (Արարի) ի վերնաստանն (այլ. Մուշեղի ի տուն իւր առն) սպարպետից եւ բոց. եւ ստէ. "Ես սասցեց աստուածոց լիզըլ զվէր նորս հան նորս: Իսկ կէդբա եւ կնդանասցի, իսկ իրբեւ նեխեցաւ. զի նորս ի վերնաստանն, հրամայեաց զազանի ընկնուլ ի վիճ եւ ծածկել: Եւ զազարէ զմե ի համանեաց իւրց պր պատշաճող եւ համարահանէ զՆոյի լիզուլ աստուածոցն եւ յարուցանել... եւ այնպէս համբաւ հանէ Արաքիզաց Տիկննն Շամբրամ", 5—6.</p> | <p>Փաւստոս</p> <p>"Եւ եղև իրբեւ տարան զմարմինն սպարպետիս Մուշեղի ի տուն իւր առնաստի ընտանիք նորս մարահան նորս: Իսկ կէդբա յառնելոյ ակն ունէին նմա. մինչեւ զչուխն անդէն ի հանին եղբին ի ասնիսն աշտարակին մոյ, ստէին թէ վառն զի այր քալ էր, Առնեց իջաննն եւ յարուցանն զզա: Պահպան կային եւ ակն ունէին յառնելոյ մինչեւ նեխեցաւ մարմինն",</p> |
|---|--|

"Արարիզ", եւ "Արեղ", ընթերցուածները ամենեւին ինչգիր չեն վերցնելի. միեւնոյն տարբերութիւնը կայ նաեւ Եղբիկի մէջ (Եղբիկ, Վենետիկ 1826 էջ 94), այս երկու անուանց վրայ ուրիշ առթիւ: Պատմական-զուգակցական աղբրանք կարելի էր փնտռել նոյնպէս Անանուի եւ Փաւստոսի Արշակունի ալ եւ այլ թագաւորական ծիւղերուն նկատմամբ աւանդածներուն

1 Գ. Յեր-Մկրտչան յ "Zeitschrift für armenische Philologie" րն մէջ (II, էջ 280—281) համեմատ բայց շատ զբարւոր փաստերով կը ցուցնէ թէ "Փաւստոսայ թիւզու. զաւել, անուանաւ կ'ակնարկուի "յարս խոսրով" եւ Վրշակայ թագաւորացին" արարը թեւակալ Փաւստոս եպիսկոպոսը:

1 Թեւ նաեւ Ն. Աշոցի "Национальная история Армян", էջ 28—27.

միջև, բայց դժբախտաբար Անանունի համապատասխան հաստուածին մէջ ձեռք մտած է, միայն պշտախը յայտնի է, որ երկուքն ալ «յերկիրն քուշանաց ի ԲաՏԼ քաղաքի», Արշակունի մեծ տոհմ մը կ'ընդունին:

Մտադրութեան արժանի է նաեւ այն կէտն, որ Անանունի նախնական Հայաստանի սահմաններն ընդհանրապէս ծանօթ են Փաւստոսի. այսպէս Փաւստոս գիտէ, որ Հայաստան նախնարար մինչև Կապադովիա կը տարածուէր, «ստաքեր հրեշտակս առ Թագաւորն Յունաց, եթէ Կեսարեան հետ՝ եւ տասն քաղաք մեր լեալ է» (Փաւստոս, էջ 195). զիտէ նաեւ թէ հարաւային կողմանէ կը տարածուէր մինչև Ասորոց եւ Յաճկաց երկիրները վասն զի՝ «... եւ զԱռհա քաղաք շինեալ է նախնեացն մերոց» (ակբ.) եւ ուրիշ տեղ մը Յտոս բեզ զՄԵՐԻՆ անղաք՝ որ է յարունասանի՝ եւ մէջոյնարհին Հայոց՝ ձեռն[ժամի եմ՝ (էջ 116), ուսկից հետեւի, որ նաեւ զՄուսաստան Հայաստանի մաս կը համարէր: Նոյնպէս Փաւստոս առջեւ իձածուկ շին մնացած Անանունի մէջ գծուած Հայաստանի հիւսիսային եւ արեւելեան սահմաները. այս տեսակէտէ շատ հետաքրքրական են Փաւստոսի նախարարաց Արշակ Թագաւորէն հետ անկայն վերջը Մուշիչ սպարապետին ձեռք տուածութիւն վրայ գրած գլուխները (Հմմտ. էջ 175—178): Սեբեոսի Հայաստանի հին սահմանները (էջ 37) ապահով Անանունէն առնուած են. «զի առ նախնեացն իսկ Ձեզ լեալ է» նախադասութիւնը անոր ակնարկութիւնն է: Սեբեոսի «նորդիական ի վրայ յեցած՝ Անանունի «նոր-Շիրակ, ը կ'ուղղենք «նորդիական» համաձայն Փաւստոսի ուղղագրութեան (Հմմտ. էջ 135, 175):

1 Անուան ուղղագրութեան մասին տես Marquart, Erandjhar էջ 165 եւ 189. Հմմտ. նաեւ Արամեանի նոր հրատարակութիւնը: Արաւստանի Հայաստանի արարական սահմանագրաւոր իր ՄԵՐԻՆ մայրաքաղաքով 297էն ի վեր Հռոմէակալոց ձեռքէ էր, բայց 369ին խաղաղութեամբը Պարսից անցաւ:

2 Fr Murad մեծապէս կը սխալի, երբ կը կարծէ, թէ «ՄԵՐ կամ միջն այնքանն էլ չայցոցն կը համապատասխանէ Արարատ նահանգին, եւ ըստ այնմ ալ զայն կը թարգմանէ „Zentralprovinz“ (Ararat und Masis, S. 21): Վասն զի Փաւստոսի մէջ քանի անգամ որ «միջնայնարհն կու գայ միշտ հակադրուած է Հայաստանի սահմանագրաւոր անտեղեւն, Հմմտ. Փաւստոս, էջ 116, 119: 121, եւ 181. որ է ըսել՝ «միջնայնարհն պիտի նշանակէ երկիրն կենդրոնական մտազ կազմող նահանգները, այսինքն՝ Արարատ, Քարթը Լալաք եւ Թարսն: «Եւ ինքն զայր հասածն էր միջնայնարհն՝ Հայոց ի գուսանն Արարատու» իսպախի իմաստն է. իսկ ինքն եկաւ Հայոց միջնայնարհին Արարատ գաւառը կամ նահանգը:

Սակայն երկուքին մէջ եղած եթէ ոչ ամենամեծ գէթ ամենահետաքրքրական համաձայնութիւնը Փաւստոսի «Արարադի եւ Անանունի» Արարադի եւ անոնց յարակից պատմաւորներուն մէջն է:

Անանունի Փաւստոս

Ըրբ՝ այս են անուանք ազգանունն Բարսեղ անդրանկեացն ի Բարսիլոն. զնա. կողոսն մԺքնացւոց . . . ցիւցոն ընդ կողմանս հիւսիսայ յերկիրն Արարադայ: Ձի չուեաց խաղաղ գնաց Հային ի Բարսիլոնէ կուսն եւ որդւովքն եւ ամենայն այրիեւ հաղորդէ: Եւ չուգաւ ընկեցաւ յերկիրն Արարադայ ի տանն որ ի լինոտորն. որ զտաւջինն շինեալ էր Զրուսայ Նաւուն [նւ] նորարքը անդործ:

Չայտն ժամանակա խաղաղ գնաց մեծ եղիւկ կողոսն մԺքնացւոց . . . որում անուան Գաբիւլոս խանակա զգաւ Պարսիկ կողմը, այր ընտրեալ յԱստուծոյ, յիւրեք քաղաքէ անտր գալ հասաւ ինչ ինչիւն Հայոց, ի լեւոնս յորդանն յարարադայի սահմանն այցարտան տեղութեանն ի զաւսան յորդուաց: . . . Սա եկեալ քանկեցաւ փախաբեւոյն Թաւ. տեղանորդ աղաբը զԱ. տուած անտանի զգրկուած զտաւայանն նոյնան շիւրուածոյն, զի յայս լինին Նաւագաւ Նա ի շրջեղուն. 19—20:

Առաջին նայուածքով մարդ կը կարծէ թէ հաստուածներու համաձայնութեան կէտերը այնչափ ընչեմ են, որ իբրեւ ապացոյց յառաջ բերել չարժեք. բայց մտադիր ակնարկ մը խնդրոյն ուրիշ գոյն կու տայ: Նախ թէ Փաւստոսի Սարարադ լեռը Անանունի Արարադ երկիրն մէջ կ'իյնայ, յայտնի է անկից, որ Անանունի զԱրարադ կը զնէ Լալաքի հարաւային կողմերը (էջ 2) եւ կորդուաց նահանգը կամ Սարարադայ երկիրը ճիշտ Լալաքի հարաւային կողմերն է: Երկրորդ՝ որ խնդրոյս համար վճռական ապացոյց մըն է, Անանունը Արարատայ հետ այնպիսի պատմական իրողութիւն մը կը կապէ, որ կու գայ կը միանայ Փաւստոսի Նոյնեան տապանին մասին պատմամեծնրուն հետ: Անանունի համաձայն Հայի Բարսիլոնէն ելլելով՝ կու գայ կը բնակի Արարադայ լեռն մը ստորոտը այն տան մէջ, զոր իւր հայրը Զրուան եղբայրը հետ ի միասին շինած էր: Արդ Զրուան հոս պատմագիտութիւն կը համապատասխանէ Թաւթի իւր Հայոց նախահայրն ալ քիչ մը վար արդէն կ'անուանուի՝ «Հային Թաւթիսյան» (էջ 4), ուրեմն Անանուն լուեկայն Փաւստոսի հետ կ'ընդունի թէ Հայի իր ընտկարանը հաստատած էր այն լեռան ստորոտը, որ երբեմն Նոյնան տապանին իջավայրը եղած էր:

Գիտելի կէտ մըն է նաեւ «Սարա-  
րադ», եւ «Արարադ», ուղղագրութիւնը: Այս  
երկու՝ իրենց աւանդութեամբը միայն փաւստոսի  
եւ Անանուի առանձնայատուկ անունները, հա-  
կաւայ Ս. Գրոց եւ ընդհանրապէս հայ մա-  
տենագրութեան սովորական ուղղագրութեան,  
աճէն անգամուն Գով կը տուողարձուին,  
մինչդեռ Հայաստանի համառուն նահանգը  
«Արարա» միշտ «Արարատ»:

Մեր կարծեօք՝ ինչպէս արդէն ցուցցած  
ենք Յուշարձանի մէջ հրատարակուած մեր՝  
«Սարարադ թէ Արարադ», աշխատութեան  
մէջ, նոյն իսկ փաւստոսի «Սարարադ» Նախ-  
նարար «Արարադ», եր, զոր հաստատած էինք  
գլխաւորաբար այն սկզբամբ թէ քանի որ Ա-  
նանուի վերոյիշեալ հասուածը փաւստոսի  
Առաջին պատմութեան կը վերաբերի, եւ այն  
ալ ստոյգ է, որ «Արարադ» թէ իր նոյնեան  
տապանին աւանդութեամբը եւ թէ՛ իրրեւ  
աշխարհագրական անուն ճննդոց գրեւէ կա-  
խում ունի, «Սարարադ», որ հոս նոյնպէս  
չնորհի Ս. Գրոց ազդեցութեան մէջ կը ներ-  
կայանայ իբրեւ «Արարադ», երկրին տուպանակիր  
լինը, պէտք է ուղղել «Արարադ», համաձայն  
Ս. Գրոց Նշէքանդրեան թարգմանութեան եւ  
քանի մը Ս. Հարց ըմբման: Դաշնիքի (1912,  
թիւ 842) Յուշարձանի նուիրած մէկ քննադա-  
տականին մէջ մեր այս տեսութիւնը անհաւա-  
նական գտնուած է եւ կը խոստացուի այս մա-  
սին գրել ուրիշ առթիւ, իւր սպասելք խոստ-  
ման գործարարութեան:

Հոս մեր ցուցումներութեանց շարքը  
կը վերջանայ: Անանուի խնդիրը այլ եւս  
լուծուած է, եւ անոր հետ լուծուած է միան-  
գամայն խորենացոյ գլխաւոր աղբեր խնդիրը,  
«Մարաբաւս Կատինա» Փաւստոս է, որուն  
հետ սակայն վարուած է այնպէս, ինչպէս  
անոր Բ. Պատմութիւն հետ. Սարիօրէն կա-  
պուած է, բայց սարուկ ճնկատուելու վախէն,  
մանաւանդ թէ ինքն իրեն շատ աւելի մեծ հե-  
ղինակութիւն մը տալու տենչալքէն փաւստոսէն  
պատմուածը միշտ այլափոխած եւ կամ՝ Ե.  
Գաղաշախտի լեզուաւ խոսելով, «խարգախած է»,  
Երկրքին համեմատական ուսումնասիրութիւնը  
շատ թարուն իրողութիւններ հրապարակ պիտի  
հանէ:

(Ալբեր Բու անթիւ) Հ. Ա. ՄԱՏԻՆՅԱՆ



ՉԵՐԻՐԻՐԻՆԸ ՀՈՍՄԵՆՍԻՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՔՆՆՈՒԹԻՒՆ  
ՅԵՆՈՒՆԸ, ԳՆՍԵՐՈՒՆԸ, ԹԵՂԵՐՈՒՐՈՒԹԵՆԸ  
ԵՒ ՄՆՆՈՒՐՈՒՆԸ ԵՓԵՍՍՆԸ ՀՈՍ ՄԵՆՆՈՒ-  
ԹԻՆՆԵՐԻՆԸ

Եփրեմի լայն գրականութիւնը տակաւին  
չէ յարգուած քննադատօրէն յօրինուած ամ-  
բողջական հրատարակութեամբ ոչ Եւրոպայի  
մէջ եւ չէ մեր քով: Եփրեմեան գործոց Վենետի-  
կի քառահատոր տպագրութիւնը<sup>1</sup> վրիպակաւոր  
ձեռագիրներու «ցուցարար», հաւատարիմ ար-  
տագրութիւնն է պարզապէս, ուր չի մատուիր  
ձեռք մը՝ որ փոյժ տարած ըլլայ գտնէ ակնյայտի  
վրիպագրութիւններն ուղղագրելու, քննական  
միտք մը՝ որ մամուլի յանձնուելի հասուածին  
հարազատութեան կամ ոչ-հարազատութեան  
մասին գտնէ տարակոյտ յարցած ըլլայ: Der Text  
ist durch Myriaden von Fehlern verunstaltet und der Leser muss sich in diesem  
Gestrüppe Schritt für Schritt durch Emen-  
dationen den Weg bahnen. Կրոււմբախէրի  
այս բացատրութիւնը<sup>2</sup> որչափ ալ շարժաւոր  
ըլլայ հայ հրատարակութեան համար, այսու  
հանդերձ մութ ու անորոշ հասուածներ, տա-  
րակուական, կասկածելի բառեր ու ձեւեր կը  
հարկադրեն զմեզ իրապէս՝ «այս խոռոպեալ  
մացառուաքի մէջէն սրբագրութիւններով քայլ  
առ քայլ միայն ձանապարհ հորդելն» Այս  
քրտնաբեր աշխատութիւնը բնագրական համե-  
մատութիւններով փոքր ի շատէ կը նուազեր  
անշուշտ եթէ հայերէն ծանօթ բնագրին հա-  
մապատասխան ասորի բնագիրը տուժած չըլլար  
իւր ինքնակց գոյութիւնը<sup>3</sup>. կարեւոր պակաս  
մըն է այս բնակարար, զոր առ այժմ կը  
մեղմէ գտնէ ձեռագրական համեմատութեան  
կարելիութիւնը: Եթէ ճիշտ մատենագրաններու  
անարգել մուտ գործող գրասէրներն յանձն  
անուին ձեռագրական պարզ համեմատութիւն-  
ներով միայն մատչելի ընել հասարակութեան  
այլուստ անհպելի ձեռագիրներու կարեւոր ըն-  
թեքցուածները, այսու, կը կարծենք, պատահա-  
կութիւն կը տրուէր նախնեաց մատենագրութիւն-  
ներով զբաղող անհատի մը՝ ջիւր ու ցան սփռուած  
համեմատութիւններն ի մի հաւաքելով կազմել  
ըստ կարեւորէն անդի ու անխալ բնագիր մը:

<sup>1</sup> Սրբին Եփրեմի Գտնուագրութիւնք, 4 հատ.  
Վենետիկ 1836.  
<sup>2</sup> K. Krumbacher, Miscellen zu Romanos,  
München 1907, 79.  
<sup>3</sup> Այս մասին ուրիշ առթիւ պիտի խօսինք: